

## ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԺԵԲԵՐ

### 1. - ԵՐԿԱՅՆ ԸՆԿՈՒՁԵԱՑ ՎԱՆՔ

Երկայն Ընկուզեաց Վանքը կը գտնը-  
ւէր Երկոյն Ընկուզիք գիլդին մօտ, Զմբշ-  
կածագ նահանգի Յաղման գաւառին մէջ։  
Ծինուած էր շ. 1430ին, Պարսն Արեշան  
Խօզգատամիշ շնորհիւ, որ այդ ժամանակ  
եղած է յիշեալ գաւառին Նայիպը, Վանքը  
ունէր երկու եկեղեցիներ, Ս. Կարապետ  
և Ս. Աստուածածին, զորս չինել ուուած  
էր Պարսն Արեշան, և Պարդարած նուի-  
րական սպասներով, մատեաններով և  
զգեստներով։

Երկայն Ընկուզեաց Վանքին իրեւ-  
առաջնորդ ծանօթ է Առաքել Վրդ. Բա-  
ղիշեցի, 1431-1435 թուականներուն, Այդ  
շրջանին Վանքին մէջ կը գտնուէին  
տասնեակ մը միաբաններ։

Ստեփանոս հէքափետ,  
Տօնական կրօնուար,  
Թադէոս արելոյ,  
Կարապետ տրելզայ,  
Յովոսիք արելոյ,  
Խոշատուր արելոյ,  
Սիմէոս արելոյ,  
Դաւիթ արելոյ, փիլիսոփայ,  
Գէորգ քահանոյ։

Երկայն Ընկուզեաց Վանքին մէջ  
գործու գրիշներէն և անոնց կատարած  
գրչական աշխատանքէն կրնանք յիշել  
հետևելուները։

Ա. - Գրիգոր Կուղեցի, Գրիէ, Աւետո-  
քան մը օրինակած է 1432ին, Թուամայի  
որդի Հայրապետ արելոյի համար։ Գրե-  
լու սկսած է Ամբիթի մէջ, և աւարտուծ է  
ոք Յաղման գաւառի, ի նաև նազին Զմբշ-  
կածագի, ի Սր. Ռէխտին Երկէն Ընկուզեց,  
յառաջնորդու Թեսն Առաքել Վարդապե-  
տիք։ - Ցուցակ Զեռ. Ս. Յակոբեանց, Զ.  
Հատոր, էջ 533։ Զեռ. Ս. Յ. թիւ 1957։

Բ. - Մինաս Դպիր, որդի Մուշքան-  
չանի, Բաղէէն բնրուած օրինակի մը  
վրայէն, 1435ին գաղափարած է Յայսմա-  
ռաւքի մը առաջին մասը (էջ 1-316). -  
Զեռ. Ս. Յ. թիւ 25։

Գ. - Գէորգ Երէց օրինակած է նոյն  
Յայսմառաւքին 317-328 էջերը,

Դ. - Կարապետ Գրիէ Վանեցի, որդի  
Ստեփանոս գահանայի և Մինայի, 1435  
թուան օրինակած է նոյն Յայսմառաւքին  
մէծագոյն մասը (էջ 329-1240). յիշատա-  
կարանին մէջ կը կարդանք. աւկար ան-  
ձամբս յանձն առի, և ամենակարող զաւո  
ըստ Թեմամբին Աստաւծոյ կատարեցի, պահ-  
ուուիս կենաւք, յաւտար երկիր, կարօտ  
ի նուրէ և ի գաւակացն իմոց։ - Ցուցակ  
Զեռ. Ս. Յակոբեանց, Ա. Հատոր, 1966,  
էջ 131։ Զեռ. Ս. Յ. թիւ 25։

- Ե. - Ցովճաննէս սարկաւագ, 1435ին  
ծաղկած է Գերոյիքեալ Յայսմառաւքը,  
որուն սատապը եղած է Պարսն Արեշան,  
և զոր ատա ասրի յետոյ նուիրած է ԱՄ-  
Յակոբայ Երաւանզէմ եկեղեցոյն, երբ  
Արդին հանդիպած էր Երաւանզէմի Արրա-  
ւամ Եպիսկոպոսը. - Նոյն, էջ 132։

Զ. - Դաւիթ արելոյ, Գրիէ, որդի  
Սահակ քահանայի, 1434ին օրինակած է  
Աւետարան մը, Յատակէս Երէցի պատուե-  
րով։ - Զեռ. Երկաննից թիւ 4206։

Թիրես իրեն կարելի է ընծայել ու-  
րիշ Աւետարանի մը գրչութիւնն ալ՝ ըստ  
հետեւել յիշատակարանին. Ռդրեցու և  
կապեցալ ի Վանքն Երկայն Ընկուզեց, ի  
զուան Ս. Կարապետին և Ս. Աստուածա-  
ծնին, և ամենայն սրբոց որ առ կան,  
ձեռամբ Դաւիթ արելոյին որ չառ աշխա-  
տանք քաշեց ի յառլայեն։ - Ցուցատա-  
կարանք Փէ. Դարի, Ա. Հատոր, էջ 319։

Է. - Ցովճաննէս եպիսկոպոս, Գրիէ,  
Շաղկող եւ Կազմող, 1578-1603։

1. - Աւետարան մը գրած, ծաղկած  
և կազմած է 1578ին, և հետագային նուի-  
րած է Աստրիդի Ս. Յակոբ եկեղեցիին։  
- Զեռ. Ս. Յ. թիւ 3243։

2. - Աւետարան մը օրինակած է  
1601ին, որուն յիշատակարանին մէջ կը  
յայտարարէ. Հպակասանուլ ի լուսոյ, և  
հասեալ ի ծայր կենաց և ի գուռն մահու,  
և սպասեծ գերեզմանի։ - Յիշտ. Փէ.  
Դարի, Ա. Հատոր, էջ 46, թիւ 50։

3. - Աւետարան մը օրինակած է  
1603ին, որուն յիշատակարանին մէջ կը  
կրնէ վիրեի չակերտակալ յայտարարու-  
թիւնը. - Զեռ. Ս. Յ. թիւ 3253։

## 2. - ՄՊԱՏԱՅ ՎԱՆՔ

Մպատայ Վանքը կամ Անապառը կը գտնուէր Մոկաց երկրին մէջ, եկեղեցին կը կոչուէր Ս. Փրկիչ։ Վանահայրերէն յիշուած է ուէր Յոհաննէս, 1396-1421 թուականներուն։ Գրչական աշխատանքներ հոս ալ կատարուած են, և մեզի հասած են քանի մը անուններ։ Կը ներկայացնենք ժամանակագրական կարգով։

Ա. - Ստեփանոս Գրիչ, 1369ին օրինակած է մէկ Մայր Մաշտաց, ունդ հավանեաւ Ս. Փրկին։ - Յիշատակաբանք ՁՌ. Դարի, թիւ 600։

Բ. - Կարապետ Արեղայ, 1395-1423 օրինակած է։

1. - Աւետարան, 1395ին, Շատակեցի Մարտիրոսառանուտէրի խնդրանքով, Մաղկող Յովհաննէս։ Գրիչը իր յիշատակարտին վերջաւորութեան կ'ըսէ։ Այս Ետարի է որ կասանք, ապա աւարտեցաւ, թուրք չկարծ։ - Ցուցակ Զեռ, Վասպուրականի, Ե. Լալայեան, Էջ 229-234։

2. - Ճառընտիր, 1413ին, ժամանակացութեամբ Յովհաննէս քահանայի։ Ստացող՝ Թադէսս քահանայ։ - Յիշա. ԺԵ. Դարի, Ա. Մասն, թիւ 154, Զեռ, Հալէպի, թիւ 146։

3. - Ճառընց, 1423ին, «ի խնդրոյ սրբասէր Թումա կրօնաւորին»։ - Յիշա. ԺԵ. Դարի, Ա. Մասն, թիւ 319։

Գ. - Վարդան Արեղայ, 1421-1425, օրինակած է։

1. - Աւետարան, 1421ին, Մաղկող՝ Յովհաննէս։ Ստացող՝ Թումա կրօնաւոր։ - Ցուցակ Զեռ, Վասպուրականի, Ե. Լալայեան, Էջ 329, 331։ Յիշա. ԺԵ. Դարի, Ա. Մասն, թիւ 295։

2. - Ճարակնաց, 1425ին, «ի խնդրոյ սրբասէր և ժրաշխան Յոհաննէս քահանայի»։ - Յիշա. ԺԵ. Դարի, Ա. Մասն, թիւ 360, Զեռ, Երեւանի, թիւ 5955։

Դ. - Ստեփանոս Քահանայ, 1546ին օրինակած է մէկ Յայսմաւուրք, խմբագրութիւն Գրիգոր Մերենցի։ Ստացող՝ տէր Ներսէս։ - Զեռ, Երեւանի, թիւ 4744։

Ե. - Բարսեղ Վարդապետ, «որդի Ներսէս քահանայի, աշակերտ Բրգութիւնց Յովհաննէս բարունապետի, 1604ին օրինակած է Ներսէս Շնորհալիի գրած Մատաթէսի Մեկնութիւնը։ Մազկող՝ Մելքիսէթ Մոկացի։ - Յիշա. ԺԵ. Դարի, Ա. Հատուր, թիւ 160, Զեռ, Երեւանի, թիւ 1282։

Զ. - Գրիգոր Արեղայ, «որդի Կարապետ քահանայի, 1604ին օրինակած է մէկ Շարակնոց։ Ստացող՝ տէր Աւետիս։ - Յիշա. ԺԵ. Դարի, Ա. Հատուր, թիւ 180, Զեռ, Երեւանի, թիւ 180։

## 3. - ԽԼՊԱԾԻ ՎԱՆՔ, Ս. ԿԱՐԱՄԵՏԸ

Խլպաչի Վանքը կը գտնուէր Կեղի (Քղի) գաւառին մէջ։ Եկեղեցին կառուցւած էր յանուն Ս. Կարապետի։ Վանքին առաջնորդներէն ժանօթ են.

1. - Մելքիսէր Բայրակե, 1442 թուին։ Այդ շրջանին հոն կը գտնուէր հինգ կուսակրօն քահանաներ, Մելքիսէթ ճգնաւոր և Դանիէլ սորկաւագ։

2. - Ստեփանոս Եպիկոպոս, 1464ին։ Իր օրով Վանքին մէջ կային տասնեակ մը կրօնաւորներ։

Սակայ գրիչներ գործած են Խլպաչի Վանքին մէջ։ Այսպէս,

Ա. - Անոփիրոս Կրօնաւոր, 1442-56, օրինակած է,

1. - Աւետարան, 1442 ին։ Ստացողք՝ Օղուլմելիիք և այլք Շատիպէկ։ - Զեռ, Նոր Ջուղայի, թիւ 52,

2. - Աւետարան, 1442 ին։ Ստացող՝ Ճաշմելիք՝ գուսատը Գրիգորի։ - Զեռ, Նոր Ջուղայի, թիւ 53,

3. - Աւետարան, 1456 ին։ - Յիշա. ԺԵ. Դարի, Ա. Մասն, թիւ 107,

Բ. - Ստեփանոս Եպիսկոպոս, 1464ին օրինակած է մէկ Աւետարան։ Ստացողք՝ Դաւիթ, Ներսէս և այլք։ - Յիշա. ԺԵ. Դարի, Ա. Մասն, թիւ 268, Զեռ, Ս. Յ. թիւ 3241,

Ն. ԱՐԲ. ՇՈՎԱԿԱՆ